

Պութոն

# ԳՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԵՐԵԿՈՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ԱՆՈՒԾ ՆԱԳԳԱՇԵԱՆԻ <ԵՏՏ>

22 Յունիս 1998ին Պոսթոնի մէջ տեղի ունեցաւ «Գրական երկխօսութեան» բացառիկ երեկոյ մը Սաղիմահայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշեանի հետ, կազմակերպութեամբ Թէքէեան Մշակութային Միութեան Պոսթոնի մասնաճիւղին:

Գրական երկխօսութիւնը կեղրոնացաւ Անուշ Նագգաշեանի «Անձրեւոտ Սէր» բանաստեղծական նորագոյն հատորին վրայ: Ամբողջ երեկոյի ընթացքին բանաստեղծուհին ժողովուրդին հետ անմիջականութիւնը եւ արուեստագէտի մեկնութիւնները շաղախուածէին իր ասմունքնելու հրապուրիչ տաղանդովը:

Երկխօսութիւնը վարեց երիտասարդ մտաւորական Հրաչ Զիլինկիրեանը, որուն ներկայացուց Պոսթոնի ԹՄ Միութեան վարչութեան գանձապահ Ալեքս Գալայցեանը:

Մանօթ ըլլալով սփիւռքահայ գրականութեան եւ բանաստեղծուհին գործերուն, Հրաչ Զիլինկիրեան ողջունեց Անուշ Նագգաշեանը որպէս «սփիւռքահայ ժամանակակից քնարերգութեան ամենաընտիր ներկայացուցիչներէն մէկը»:

Անդրադառնալով «Անձրեւոտ Սէր» հաւաքածոյի հրատարակութեան, Զիլինկիրեան ընդգծեց թէ «սփիւռքահայ եւ Հայաստանի ներկայ պայմաններուն մէջ հայ գիրքի մը լոյս ընծայումը յանդուան երեւոյթ է»: Ան նշեց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանի բնորոշումը «Անձրեւոտ Սէր»ի յառաջարանին մէջ: «Մարտիրոսութիւն է ոչ միայն հայ լեզուն պահելը այլև մայրենի լեզուի բուն տիրոյթից հեռու սփիւռքում հայերէն բանաստեղծութիւն գրելը»:

Զիլինկիրեան շեշտեց. «Բոլորս ծանօթ ենք սփիւռքեան կեանքի մէջ յառաջացած հայ ազգային ինքնութիւնը եւ լեզուն պահպանելու դմուլարութիւն-



նաստեղծուհին գործերուն մէջ հիմնական եւ գերակշիռ թեմա է, որ դուրս կու գայ Նագգաշեանի անձնական բնագաւորէն ու կը դառնայ համամարդկային՝ իր քնարերգութեան ընդմէջէն»:

Աստուածներն անգամ՝  
Սիրոյ զրոյցը  
Կ'ընեն լուրթեամբ...:  
Մարդ ենք, այդ գիտեմ,  
Բայց՝ գէք սիրոյ մէջ  
Եկ աստուածանանք...:

Որո՞ւն երգիմ սիրոյ երգերս չեր-  
գուած,  
Հեմիաք սիրոյս իմ հերոսը ո՞ւր  
գտնեմ...  
Եսկ եքէ լինաս, ապրիր ուրախ, եւ  
Ժեզ հետ  
Օրինանքը իմ եւ մաղթանքը իմ բա-  
րի.  
Ես լուր կ'երթամ տառապանքիս  
նամրայէն,  
Անձայն կ'անցնիմ երդիհներէն ինձ  
այրող,  
Ես բանառէ մեն եսնեմներուն ենձ

ներուն; առ այդ գնահատելի երեւյթ է ստեղծագործել Հայերէնով, ապրելով Հանդերձ կլանող տարբեր մշակոյթներու մէջ»:

Վերջապէս, ինչպէս բանաստեղծութիւ Մարօ Մարգարեան Նագաշեանի «Գիշերային Պատարագ» Հատորի յառաջաբանին մէջ կը գրէ. «Հայրենիքից դուրս գտնուող ստեղծագործող եւ շնորհաշատ մեր Հարազատներին ճանաչեն ու գնահատելը ամենասրտամութիւններամբ ամենաթանկ Հարցերից մէկն է»:

Գրական երկխոսութիւնը սկսաւ երբ Անուշ Նադգաշեանը մուշտք գործեց արտասանելով.

Անձրեւ յորդառատ,  
Թափուր այս կեղտոտ  
Մայրերուն վրայ...  
Փոշի է նոյնիսկ  
Աչերուն մէջն իսկ  
Այս անցորդներուն...  
Պղտոր են բոլոր  
Նայուածքներն անոնց,  
Ու բանի փոշին  
Դեռ չէ, չէ հասած  
Սրտերուն իրենց,  
Թափուիր յորդառատ  
Մաքրելու համար  
Տիեզերքը այս:

Անուշ Նագաշեանի բանաստեղծական այս հատորին հիմնական մոթիֆը անձրեւն է, որ իր տարբեր երանգներով ու մթնոլորտներով զուգահեռ կ'ընթանայ սիրոյ գաղափարին հետ: Եւ երբեմն ալ կը գործածուին փոխարերաբար:  
Մէր, սէր ու «տեղատարափ» սէր է, որ կ'երգէ բանաստեղծութիւն, իրեն Համար «կեանքի մէջ ամենահզոր զգացումը»: Նագաշեանի Համար «կեանքի գոյութիւնը, յարատեւումը ու ամէն գեղեցկութիւն սիրոյ ծնունդ են»: Անսկզբունք ունի «Աստուած սէր է» Աւետարանի խօսքը: «Սէրն ու տառապանքն են որ կը ծնին գեղեցկութիւնները», կ'ըսէ Նագաշեան. «Եւ որքան միօրինակ պիտի ըլլար կեանքը եթէ «տիրութիւն» չըլլար, որովհեան պիտի չգիտնայինք «ուրախութեան» արժէր, Աստուած ստեղծեց գիշերը ցերեկին Հակադրող, անձրեւը՝ արեւին և այս բոյսը օրհնաբեր նախախնամութիւններ են մարդկութեան կեանքին մէջ»:

Երկխոսութիւնը ընթացքին Զիյնի իշեան անդրադառնալով Նագաշեանի միւս Հատորներուն - «Սիրոյս Տար Շունչէն» (1993) եւ «Գիշերային Պատարագ» (1994) - նշեց որ «սէրը բա-

րը սարտուն կը ունիքառ ասրաւ բայց հեգնող, Կ'ապրիմ հպարտ, կ'ապրիմ հզօր վիշտիս հետ, Լոկ այս անգամ դուն ժեզ չզգաս առանձին, Երբ արցունի ս'ալ ժեզի ժպիտ երեւի...:

Հայրենիքի սէրը, Նագաշեանի «սէրեր»»էն է, որ կը ժայթքի սփիւռքահայ կեանքի ալեկոն իրականութենէն, թէ՝ անհատական եւ թէ Հաւաքական իմաստով:

Հայրենիքին դուրս ծնած ու հասակ առած բանաստեղծութիւնն ջերմութեամբ կը խօսի իր «պաշտելի» Հայրենիքին մասին.

Սէ՛ր անզուգական  
Ապրիլ առանց ժեզ՝  
Մեռնիլ է արդէն,  
Մեռնիլ քու գիրկդ՝  
Սկիզբ է կեանմի.  
Զի թէ հոդ դառնամ՝  
Ինձ կը շաղախեն  
Հիւսուող կամուրջին  
Վաճէն Երեւան...  
Եւ ես չեմ մեռնիր.  
Ես երա՛զդ եմ  
Երականացող....:

Արցախի պայքարին նուիրուած մէկ քերթուածին մէջ Նագաշեան վիրաւորուած մարտիկի մը կը խրախուսէ.

Պարէ՛ եւ այս նու սուրբ պարով  
հայուն վրէծը լուծէ դուն  
Արդարութեան դոները փակ՝  
լոկ այս պարով կրնանի վշրիլ...  
Պարէ՛ եղրայր, հպարտ պարէ, եւ  
այս անշարժ քու ոսմերով  
Մարդկութեան նար խիղճը  
շարժէ՛....:

Հայաստանի Գրողներու Միութիւնը ճանչնալով ու գնահատելով Նագաշեանի գրական տաղանդը, 1997ին անոր շնորհեց «Պատուառը Անդամ»ի կոչում:

Ստեղծագործական իր աշխարհին զուգահեռ, Անուշ Նագաշեան կը զբաղուի նաեւ բանաստեղծութեամբ: 1995ին Երեւանի Պետական Համալսարանին ստացած է սոքթուրականի ախտդոսը, պաշտպանելով «Թրիկի կեանքին ու ստեղծագործութիւնը» թեզը:

Ա. Ա. ԴԱՎԻԴՅԱՆ  
(Պութոն)